

ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

ԵՐԿՈՒ ԽՐԻՄԵՑԻՈՅ ՄԷՋ 1865-ԻՆ ԵՂԱԾ ԽՕՍԱԿՅՈՒԹԻՒՆ ՄՐ.

Աղապատ. — Մասեաց Աղաւնին կարգացիր:
 Աղանան. — Կարգացի ճանս, ինչ կայ որ:
 Աղապատ. — Ի՞նչ պիտի ըլլայ, Խալիպեան Ուսումնարանը փակուած չէ եղիլ է, հապա ինչ էր ան խապաբն որ ամէն տեղ չալ է-ղիլ էր՝ Խալիպին դպրատունը փակուեցաւ տէյին:

Աղանան. — Ա՛տամ՝ դուն ալ. միթէ չի գտիս որ ամէն տարի ամէն Ուսումնարան յունիսի ետքերուն կիսակուի, ու օգոստոսին առջի օրերը նորէն կը բացուի: Ի՞նչ է Խալիպեան Ուսումնարանն ալ աս տարի ալ փակուած կը ըլլայ, ամա հէլպէթ որ նորէն կը բացուի:

Աղապատ. — Զարմանք. անպէս է նէ շատ մարդու ուրախութիւնը փորը մնաց՝ ափս նէ:

Աղանան. — Ասոր ինչո՞ւ կը արմանաս աղբար. դուն անոր զարմացիր որ ան դպրատունին մէջը զաւակ ունեցող աղաներ պիլէ տեսայ ես որ Խալիպեան վարժատունը ես փակուիլ է՝ ես աս օրերս պիտի փակուի ասելէն խանութէ խանութ կը քալէին, ու աչքի լուս կուտային մէկմէկի:

Աղապատ. — Ատ խուճուր բան. ճանրմ, ան վարժատունին փակուածէն ինչ ֆայտա կայ ան աղաներուն. իլլէ որ բաց մնացածը պիտի չուզենան մի որ հիչ ոչ չէնէ իրենց որդիքը ուսումները լրմընցունուն: Փառք քեզ Աստուած, ինչ չէշիտ մարդիկ կան եղիլ է աշխարհքիս երեսը:

Աղանան. — Անոր ալ պատճառը կայ ամմա ինչո՞ւս պէտք է, ինչ կասիմ՝ ինչ գէշ մարդ կը ըլլամ:

Աղապատ. — Ի՞նչ է նայինք ասոր պատճառը:

Աղանան. — Չէ, ինչ պէտք է: — Անցած օրը մէկուն խանութը ասոր կալածին եղաւ,

անպէս եօռուխուղ բաներ լսեցի որ ես ա. մօթուս գետինը կանցնէի, ասողները քահ քահ կը խնային: Էնկ ետքը չգիմացայ, «Պէ աղբար՝ ասի, իտա մեր խելքին չի հասած բաներուն չիխառնուինք չի. Խալիպեան դպրատունին փակուածէն իսէ՛ բաց մնացածը կամենանք նէ, ատպէս բաներ պէտք չինք ասինք, ու ասող ալ ըլլայ նէ՛ մենք՝ Աստուած չանէ որ փակուի պիտի չասինք մի ես» ափս: Անդիէն աղային մէկը ինչ ասէ աղէկ. «Հածէ Աղաճան, ասաց, Խալիպեան դպրատունին բաց մնալը քափիկով կը ըլլայ, խապաբն իս. էյ, աս արալը խտա քափիկ մնաց մի օրթալը իսը. ամէն մարդ իրեն գլխուն վրան լալէն կեցիլ է. Թաթարը գնաց, չէկիրթիէն էկաւ, հալխին քովը 200 քափիք չմնաց, 250 մանէթը ուսկից հանիմ ու տամ՝ դպրատունին որ տղուս ուսում տան: — Կնե-րիս համարձակութեանս, աղա ասի. ես իմ կարծ խելքովս աս կասիմ որ թէ որ մենք տղոց ուսում տալուն խըյմէթը գիտնայինք նէ, մեր անեցոց տարին մէկ քանի հատ մօտնի ֆիսթաններ, ըշլափներ, կարիպալաներ, պուռնուզներ պակաս կանէինք ու մեր մախսումներուն աս մենք զրկանքը չէր անէինք»: Աղան աս խօսքը լսածին պէս՝ թրօսթը առաւ էլաւ տուն գնաց. էրէկ նայիմ որ հետս խուլիլ է, խանութիս առջեւէն անցած իքէնը բարեւս ալ չառաւ:

Աղապատ. — Ատամ, ատպէսները քանի հատ ին որ . .

Աղանան. — Է՛յ, հապա ատ կարողութիւնը ունեցող ալ քանի հոգի ունինք որ . . . Աղէկ որ ան Ուսումնարանին մէջ քառսուն յիսուն աղքատի տղաք ալ կան որ սրը եկեղեցական փողերով կվարժուին, որն ալ Աղա Խալիպովին ըսչօթին. չէնէ խորդ որ ան կիւղէլիմ Դպրատունը մինչեւ հիմա պէլքի փակուած

ալ էր . իլլէ թէ որ նախընտանէն , Թիֆլիզէն , Ատէսէն , Ուլահ Պուղտանէն ու տահա ուրիշ հեռու տեղերէն ստրկով աշակերտներ չգային :

Աղասպայ . — Ամմա սալթ ըստակի սէպէպէն ալ չէ տահա . մէկ քանի տղաք ու վարժապետներ խիստ գէշ բաներ ասիլ էին Դպրատունին համար :

Աղանան . — Էյ էտեւ ինչ եղաւ . դպրատունէն վարուած մարդը , աշկերտ էղիլ է , վարժապետ էղիլ է , հէլպէթ որ գէշ պիտի ասէ որ իրեն խապահաթները չիմացուին . աս պէլ լի բան է ու . ատոր զարմանալ պէտք է որ :

Աղասպայ . — Ես ինչ գիտնամ աղբար . անցած օրը Ռուս մեծաւորին մէկը ինծի կասէր որ երանի ձեզի որ անպէս մէկ Դպրատուն ունիք տէյին . . .

Աղանան . — Հէմ անպէս ալ է . անձա մեր ազգին տգիտութիւնն ու նախանձը տեսար մի դուն : Տգիտութիւնը չիթողուլ որ աղէկ բանին խըյմէթը ճանչցուի . նախանձն ալ չիթողուլ որ մէկը աղէկ բանի մը ձեռք զարնէ նէ՛ մէկալն ալ եարարմ անէ . իշթէ անով մեր ազգն ալ աս պօյը կմնայ :

Աղասպայ . — Աս ալ լսեցի որ Խալիպեան Դպրատունին աշկերտները ինա կիմնաղիային մէջ սորված տղոցը ռուսնակին պէս համարձակ՝ իսկ ռուսի պէս չին կարնալ էղիլ է կալածի անելու .

Աղանան . — Ատամ սէն տէ , ինչո՞ւ պիտի չանին . խիստ աղէկ ալ ռուսնակ կսորվեանն ու կալածի ալ կանին : Ամա իսկ ռուսի պէս չին խօսիլ էղիլ է . — անկից ինչ կելլէ , թող ռուսը նայի որ ռուսի պէս թէմիզ գիտնայ իրեն լեզուն . մենք հայ ինք նէ՛ էնկ առաջ հայի լեզուն , հայի հաւտքը , հայի պատմութիւնը պիտի չգիտնանք մի . էյ ցուցուր

նայիմ ինծի , որ կիմնաղիայի մէջ սորված հայը կայ որ աս բաներէն խապար ունենայ :

Աղասպայ . — Խորդ գիտիս , ան ալ չէ նէ մեր տղաքը ռուսնակը հայնակէն աղէկ գիտին : Թէոր հայնակէն ալայ մալայ վաղ անցնելու միտք ունինք նը չիգտիմ , չէնէ ... Ձէ աղբար , ես իմ որդուս ռուսնակ ու ֆուանցուզնակ սորվածը խիստ ալ կուզիմ ամմա , հայնակը տահա աղէկ գիտցածը աւելի մախպուլ է : Ախրու մենք մէմը մեր լուս հաւատքովը հայ ինք , մէմալ մեր լեզուովը . լեզուն չգիտնանք նը՝ հէլպէթ որ հաւտքն ալ կմոռնանք , ժամէ ալ կպաղինք , էնձամը հայութենէն կելինք , ռուս ալ չինք ըլլալ , չինկանայի պէս մէկ աղբ մը կըլլանք :

Աղանան . — Ատ ատպէս է ու կայ . անոր համար իմ խըթիս , մենք պէտք է որ Խալիպեան վարժատունին ալ՝ մեր ամէն ազգային դպրատուններուն ալ՝ խըյմէթը ճանչնանք , ու մեր տղոց պէտք եղած ուսումը հոն առնել տանք . ամմա կուզինք էղիլ է որ ռուսնակը տահա թէմիզ սորվեանն . ան վարժատուններէն ելածներէն ետեւ ալ չինք մի կարնալ կիմնաղիա տալու նացա , կամ թէ մէկ ուրիշ ռուսի Դպրատուն մը՝ որ հոն թէքմիլ անին իրենց ռուսնակը : Հալխը ինչ կուղէ թող ասէ . բան հասկըցող մարդը հալխին կալածիին չինայիլ , հապա իրեն որդուն ու ազգին ֆայտան ու զարարը հակընալէն ետեւ՝ անոր կօրա ճամբայ կըռնէ :

Աղասպայ . — Անպէս է նէ ես ալ գիտիս ինչ կասիմ ան հալխին . արիցէք աղբարներ , առաջ ան դպրատունին պէս մէկ ուրիշ դպրատուն մը բանանք ու ետքը կուզինք նէ ուրախանանք Խալիպի դպրատունին փակուելուն :

Աղանան . — Տեսար մի դուն կալածիին շիտակը :

